

# Կ Ե Ն Ս Ա Գ Բ Ո Ւ Ե Ն

## Մ Ի Չ Ո Շ Ե Լ Մ Ո Ւ Լ Ի Խ Ե Ն

Զ Ա Խ Ո Ւ Տ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ

Չ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ Ա Խ Ո Ւ Ր Ո Ւ Կ

Դրանսիլու անխայի ազգայնոց մէջն, այլըն, այլ ժամանակ՝ շատ անուանի զնուորական անձինքներ եղան: Առանց մէջն կը յիշենք միայն զշեցեան, զի՞ւ, զազարեան ու զՄալեան:

Ասուուած՝ զՅովկ։ Մալի՛ ութը աղավորնեց որ անցել է բրդուքը քահանայական վիճակի նուիրեցին իրեկ զիրենքը նրեցը՝ Յովհաննես Համ եպիսկոպոսին առենքը Սագման քաղքին կոնսիլիոն էր, մէկալ որդին աւագերեց եղաւ: Աս վերջնին՝ իր առաջին պատարագը՝ կերպս հայտաշլքին մայր եկեղեցւոյն մէջ մատոյց: Այս միջոցին իր Յովհէ երեց եղբայրն ըսաւ նուիրման քարոզը:

Միքայէլ՝ իր կիթութիւնն ընդունեցաւ Ճարտարապետութիւնն ակադէմիային մէջ: —



Մ Ի Չ Ո Շ Ե Լ Մ Ո Ւ Լ Ի Խ Ե Ն

**Միքայէլ** (Մինսո) Մալիշեան՝ Լէոպոլդոս կարդին և Պատենտի Զէրինկ-Ծափածի կարդին ասպետը, Արժանին խաչի սերը (Inhaber). Ճարտարապետութեան բաժնին զօրապետ՝ Լուսպարտական պատերազմական հանձնարարի տութեան վերատեսուցը եւ այլն, ծանծ է, կերպա հայաքանչպը՝ 1799 սեպտ. 20ին: — Հայրը էր, Յովհ. Մալիշեան, Հայաքաղաքի նորդ հըրդականն. իսկ մայրը՝ Մարիամ Տուհայեան:

1821. աւգ. 25ին, իբրև աեղակալ (lieutenant) բանակին նրկուեցաւ: 1822 մայիսի, զերիտասարդ տեղակալը՝ իր զօրապետը, որ ճարտարապետութեան վարիչն էր, Պաշտառ իրկեց, որպէս զի՞ւ քննէ աս կէտն ու մանգամայն այս ամիսթեան սեղլոյն՝ յատակագիծը շնէ:

Հուն 1823թ, վերին տեղակալը ասահման ընդունեցաւ: — 1824 մարտի, Մալիշեան՝ Մայնի քովի Ֆրանենդ-Փուրդ քաղաքը աեղափսուեցաւ. ու դրուեցաւ զինուորական յանձնաժողովին բալ. — ուր, իր առաջնորդը՝ պարսն Լանկէ-

1 Milliär-Zeitung, 1858, Բէ. 78. — Տե՛ս նուե Պալլաս-Lexicon ք. հայր. էլ. 258.

նասա, հրամանատար վաշտապեալ՝ զինք ուն-  
բողերու բաժնին մէջ եղած գործերը կար-  
գագրելու գործածեց: — Քիչ մը եղաքը՝ Մայնից  
միացեալ ամրութեան՝ նոր գործունեութեանցը  
կանչեցն: Աւր ի սկզբան՝ իրեն յանձնեացան  
շխտակ երկիրները չափելն՝ յետոյ կողմանափու-  
թեան գործերը: Աւ Քիչ մը եղաքը՝ շտա մը  
ամրօններու յատակագիծներուն շինութիւնը:  
— Իր առ շինած գործերով՝ իւր հրամանա-  
տար վաշտապետին՝ ճարտարապետութեան  
վերատեսչն՝ դրաւոր գոհունակութիւնն ըն-  
դունեցաւ: — 1829ին, հարիւրապետութեան  
(Kapitän) աստիճանի բարձրացաւ: 1831ին,  
մարտի, խտալա զնաց. բանակին, առ որ  
բեզգիւրայի, Վերոնավալէմձիայի, Միամայի  
և Անեստիկին մէջ, ըստ մեծի մասին, իրեն,  
անկախ, ամրութեան յատագիծներ յօրինելով՝  
եւ զանձնք գործադրով զբաղեցաւ:

Երբ որ որոշակեցաւ, որ Վերոնա՝ մայցա-  
կան բերգերով ամրացուի, եւ Դիրոյի մէջ՝  
դրիսէնի մօտերը՝ ընդարձակ ամրութիւններ  
կանչնուին — առ վերջի ատամիմակի աշխատե-  
ցոցի եւ ծանր գործերու իրաց գործութիւնը՝  
Մալիի յանձնուեցաւ: — Աս շինութեանց  
գլխաւոր առաջնորդ՝ Շօլ. հրամանատար վաշ-  
տապետը՝ Մալիին յանձնեց, Վերոնայի Մինչիօ  
գծին մեծ մասին, դարձեալ զրիսէնի բովերն  
եղած Գլաուզէնին, Այսայի եւ Շադիէրվալդի  
քով տարածուած ճամբան փակելը. եւ միեւոյն  
պյասեղ՝ պահանորդ զօրքին տեղ շնելը — եւ  
մէկալ դիէն՝ նօդէնէգ դղեկին եւ Նիդլաս-  
մանէրին մասնական յատակագիծներուն շինու-  
թիւնը: — Աս ամենուն՝ երկու հարիւրէն աւելի  
յատակագիծ հարկաւոր էր, զորմաք Մալի՝ ըստ  
մասին, իր յատակ ձեռքովը յօրինեց եւ ըստ  
մասին գործադրեց:

1836ին, եռանդուն ու գիտնական Մալին՝  
Վերոնայի ամրութեանցը շինութեանը իրկուե-  
ցաւ: Ուր որ իր գործերին զատ՝ յատագիծներու շինութեամբն ալ զբաղեցաւ: — Վերո-  
նայի քով ըստ յաջողակի գործերին համար,  
բարձրագույն ճանապարհեան մասնակից եղաւ: Բայց, ալ Ս. Մաթիա ամրութեան շինութիւնը  
չկրցաւ լինցնել, վասն զի 1842 աւգոստուի  
մէջ՝ Ռաշդադ տեղափոխեցաւ. որպէս զի այս  
դաշնակեալ ամրութեան շինութեանը գոր-  
ծակի: — Ռաշդադի մէջ՝ Մալի, շինութեան  
վերատեսչն՝ պակրը հազարապետին տեղափա-  
ռութեան պաշտօնը վարեց: Հաս՝ առ զինուար  
շինուորականնեն՝ ընդհանրապէս յօրինուած ու

յաստատուած: — Եւ քերմանական դաշնակ-  
ցութեան զինուորական մասնաւորողին ընդու-  
նուած յատակագիծը՝ մինչեւ ամպէն փոքրիկ  
մասը գործադրեց: Ընդութեան մէջ՝ յարմար  
ու գործնական պարզութիւններ մացուց եւ  
վերին հսկողութիւն գործադրեց՝ արուեստգի-  
տական մասնուած մէջ:

1843 նոյեմբ. ամսոյի մէջ՝ գերմանական  
գաշնակցութեան հրամանով Բարիզ գնաց, օր-  
պէս զի հոն տեղի ամրոցապատ գործերուն եւ  
արգէն գործադրուած արուեստական եղանա-  
կաւորութիւններուն (Modifikation) եւ չմնցու-  
ցած շինութեան մասնաւորութիւններուն վայոց  
տեղեկութիւն այս: Հան՝ ընդունեցաւ հազարա-  
պատի փիսանորդի (Oberst) անուանուածը: Ռաշ-  
դադի ամրոցաշնութեան մէջ ցուցցած գոր-  
ծունեցաւ մասնակցութեանը համար, Պատէնի  
մէծ իշխանը՝ զինը 1843 նոյեմբերի վերինըը  
Զէրինկ առինի կարգին ասպեկտ անուանեց:

Մալիին՝ 1848 նոյեմբերի մէջ՝ ամրու-  
թիւններ կանցնելու վերատեսուչ (Ֆրանգ-  
ֆուրդի մէջ), 1849՝ յաւուարի մէջ հազարա-  
պետ (Մայօր) անուանուեցաւ: — 1849ին վեր-  
ընը՝ վերատեսութեան վերցուելն ետեւ  
որէկէնդ տեղափոխուեցաւ վերահսկող բանա-  
կին որպէս զի այս բաղդան ամրութեան յա-  
տակագիծը եւ զնահատութիւնը կամ ծախքերը  
նախապատրաստէ: — Մալիին՝ յօրինեց՝ գո-  
մորն նշանաւոր զինուց տեղուն՝ բոլոր ամրողա-  
ցոցիւ յատակագիծը զոր 1850ին գործա-  
դրեցին ալ:

Ահա պակետին գթութիւնը վարձատրեց  
Մալիինի գործունեութիւնը, 1850 ապր.  
27ին, երբ իրեն շնորհեց էպոպուուի կարգի  
աստատական խաչն ու զինուորական արժանեաց  
խաչը: Այս ամրույն սեպտիմ. մէջ նորէն յա-  
նալացաց պատուց մէջ. որովհետեւ հրամանա-  
տար անուանուեցաւ: 1851 փետր. 7ին տրուե-  
ցաւ իրեն, կամնասորեալ ասպեկտ թեան կարգն  
առանց սակագին:

Երշէկի վեր Զալէսէկի մէջ կանգնուած  
ամրութիւններն ալ, Մալիինին արժանիքը  
կամեցնեն, — որ ընդհանրապէս, համաւա-  
սորներէն մէկն էր, որ ընդհանրապէս կը հա-  
կրման, ինչպէս պէտք է զինուց փառքը շքեղ  
կերպով փիսանակիւ<sup>1</sup>:

<sup>1</sup> Արժանիք կը համարէիք զինուորական մասնաթեր-  
թիւն, որը յատարակութիւնը բառ առ բառ ընթերցացաց  
հոգորդեւ. Die aufgeführten Festigungen — Կուտ  
Militär-Zeitung, 1858, էջ 496 — waren auch Maly's Ver-

Քիչ մը ետքը լոկարտական-վիճական թագավորութեան, Գարինթիայի, Գարնիօլիայի եւ ծովզերեայ երիբներուն զննութեական ճարտարապետութեան վիրատեսուց հսկող անունուեցաւ: Ասոր վրայ, Ա-էրոնայի մէջ՝ Հանձնարադիտութեան վաշտապետ (Brigadier) — ու 1857ին ճարտարապետութեան կամացին զօրապետ (General) անուանուեցաւ: —

Մալիեան Ֆրանքֆուրտի մէջ ամուսնացաւ: Երեք որդի եւ երկու դուսար ունեցաւ: Որդիքը՝ զննութեական վիճակի մէջ մտան: Մէկն — Աւգոստինոս — ասպետ, կայսերական թագաւորական հարիւրապետ, Վիճնայի քոյլ եւ զած նայշդադի մէջ զննութեական ակադեմիայի ուսուցիչ, ու լաւ նկարիչ էր: Մաճճնայի եւ Սովորենայի ճականներու վրայոք յօրինակ նկառներն իւնակու կը ըստի, իր վեհափութեան ու մարդկանու վրայները կը գրադարին: Նոքին շատ բարձրացաւ զինուորական աստիճանին մէջ: Կրտսերը՝ Կարոլա, իրեն Հազարապետի փոխանորդ, ի Հանգստեան, մինչւ 1883, նյուպէս վիճեր-Կայշերացաւ կը բնակէր:

Մալիեանի յանկարծական մահը՝ Հանձնիացաւ 1858 աւգ. 9ին, վիճնեցա գաւառին՝ Ռէգօրոր բաղնիքին մէջ, այնպիսի հասակին, ուր որ մարդիային հաշուին նայելավ՝ գեռատանեականիները կը լինար ապրիլ ու գործունեայ կեանք արտագրել: Երեք տեղակալ որդին բուրեց իր գամբանը՝ այս պատուարու ու արժանիներով հարուստ հօր, որուն մնացական արդիները կը ճանանան, ոչ միայն զինուորական կարգն, որուն կը վերաբերէր, Հապանաւեաւ ու բորոք երիբը:

Զեայ անսակ ապահով վիճակ մը ինչպէս զինուորականն, որ չհասարակ զինուորն անդամ միայն իր քաջութեանն ու հաւատարիմ ծառայութեանը համար, փառաց այն աստիճանին՝ Հասցընէ: Աւր որ մարդ՝ իր ծերութեան գրեռուն մէջ, երբ ալ գործելու անսատիկ է, հանգստեան ու պատուց մէջ կրնայ ապրիլ:

Հայպարազքի խորհրդականին որդին, աս նախանձելի վիճակն ընտրեց: Եւ իր արտաքս կարգի փութաշնութեամբն ու կարութեամբը, չէ՞ թէ միայն Մարինան մեծ գերգուտանին, հապա միանամայն դրանիլուանիայի ազգայնոց ուրախութիւն ու փառք բերաւ:

dienst; wie er überhaupt unter den Berufenen einer der Berufensten gewesen, welche den Ruhm seiner Waffe glänzend zu vertreten verstanden haben.

## Ա Յ Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՈՐՈՇՈՒՄ Մ Ց Ց Ց Ն Ե Ր Դ Ի Ե Ր Հ Ա Շ Ա Ց Ց Ո Ւ Խ Ե Ր

Ժաբարի:

(Հայուանագութեան)

24թ. Օսման հրամայեց Մասալիյին՝ ուղարկել Հարիբի կ. Մասամային Ասորիքի ժողովը հիմնեան: Հարիբը՝ լոր առանելով, որ յօյն Մարմինը 80.000 մարդ եւ թուրք զորով նորս գէմէ է գալիս, գրեց ոյր բանի մտան Մասալիյին, սուտեղ բարեցեց Օսմանին, իսկ Օսման գրեց Սայիդի ի. Ըստին, հրամայելով նորս ողնել Հարիբի ի. Մասամային: Սայիդ ուղարկեց Սամանի ի. Ռուբեյլիի 6000 մարդ:

31թ. Հարիբի ի. Մասամայ Փիրի նկատեց Հայուանը ըստ Վակիրիի աւանդութեան անուն:

32թ. Սայիդի ի. Վլաս Նշանակեց Սալմանի ի. Բարիյին Բալմանջարի սահմանադիմի վերայ, ասալով նորսն օդանակից գունդ Հուզայֆայիք առաջնորդութեամբ եւ մի այլ գունդ Ասորիքի ժողովը դից բարիկացած: Հարիբի ի. Մասամայ Փիրիի հրամանաւորութեան ներբոյ:

Օսման գրեց Սայիդին՝ ուղարկեց Սալմանին Բար (Բարբանի), իսկ Աթբուլը-ահման ի. Բարիյիլին (որ Բարի համեմակ կը գտանէր) հրամայեց այն-առելց հնանանալ. սակայն նա չհեռացաւ Բալմանջարից, այլ Օսմանի ամիրապետութեան թ. թիւն եկաւ պաշարեց Բալմանջար, քաղաքի առջև գնելով նորսներ եւ որբորու (քարաներ) մեքնանարեր, այնպէս որ ոչ քը չըր կարու յօտենալ առանց վախակու կամ սպանելու: Թուրքերի նշանակած օրը Բալմանջարի հնակիւք գուռ եկան քաղաքից, որոնց հետ միանալով թուրքերը անկացացաւ: Աթբուլը-ահման ի. Բարիյայ, որ Զունուր կը կուտէր, սպանեցաւ, իսկ Աթբուլիները փախտական ցրեցան զննազն կողմեր:

66թ. Մուհամադ գրեց Աթբուլամի ի. Հարազին կառապարիչ Հայուանի վերայ:

67թ. Մուհամադակից Մոհամադը ի. Արու Աթպարին կառավարիչ Մասիթի, Միջակեռքի, Աթպարատականի եւ Հայուանամի վերայ:

73թ. Օսման ի. Հարիբ շորս հազար զօրքով յարձակացաւ Յանաչանց վերայ Հայուանամի սահմաններուն եւ թէկ: Եղները 60.000 էրն հարածեց նաց եւ կոտորեց նորանից մեծ բազմութիւն:

81թ. Աթբուլամին ուղարկեց իւր որդի Օթպարազին, որ առաւ կարին:

90թ. Մալիեան ի. Աթբուլամիք արշակեց թուրքերի վերայ եւ՝ հասնելով Բար Աթպարատականի նահանգում՝ առաւ երկիր բերերը եւ քաղաքները: Նոյն արշաւանքն նա կը կնեց հետեւալ տարի:

90թ. Աթբաս ի. Աթիդ ասպատակեց Յունաց երիբը: Հանենելով մինչւ Արզ: